

# ՏԵՐԱԾԱԿԱՆ

## ՅԱՎԱԾԱՆԻՍ ԿԱՐԵՑՔԻ

---

16

*Տաղ ի վերայ թափոքական սուրբ լեռանն. Երդի որպէս  
Պիր հօսմանըն սէվտասի վար գարիպ պաշըմտայ՛: Վերջն  
ասս Արարըմ տաղլար՝:*

Խսկական աստուածային լուսով դու լցեալ,  
լեառնը Թափօր՝ ամենահրաշ պայծառազարդեալ,  
Նորասէնչ դու քան ըզ Սինա գերազանց զըսիալ.  
ցնձա՛ արդ դու ընդ Հերմոնի պատուական լերինք,  
զի արարիչն ի ձեզ փայլեաց, աննմանք լերինք:  
Օրինադիրն զՄոսէս այլիւ զեղիայ քերեալ,  
զինքն տէր զոլ մեռելոց եւ կենդանեաց ցուցեալ.  
Տենչայ որդոր՝ աղերսադէմ զելիցն որք խօսեալ.  
ցնձա՛ արդ դու ընդ Հերմոնի պատուական լերինք,  
զի արարիչն փայլեաց զփառս իւր ի ձեզ լերինք:  
Առ որ ահեղ ձայն հայրական ի վերուստ եկեալ,  
եւ ըստ լուսաւոր ամպոյ հոգին յոր հովանացեալ,  
Բամեալ ձորձ իւր լեալ լուսափայլ ըսպիտակացեալ.  
ցնձա՛ արդ դու ընդ Հերմոնի պատուական լերինք,  
զի Տէրն փայլեալ զաստուածային փառս ի ձեզ լերինք:  
Էին ընդ իւր՝ Պետրոս, Յակոբ, Յովհաննէս՝ սիրեալ,  
տեսեալ զփառս աստուածային ապշեալ եւ զմայլեալ,  
Սոր դէպ շինեալ ըզտադափարս՝ քմրմամբ յիմարեալ.  
ցնձացէք դուք Թափօր, Հերմոն՝ պատուական լերինք,  
զի արարիչն ի ձեզ փայլեաց զփառս իւր, ո՛վ լերինք:  
Էկաֆ հանդէպ քո եւ իջաֆ մեք ուխտաւորեալ,  
բայց փասն ահի մեկնազինաց վեր զալ չկարացեալ.  
Հեննէս զերգըս (ոամգիլ) քուոյս ըդամամբ յարմարեալ,  
ցնձացէք դուք Թափօր, Հերմոն՝ պատուական լերինք,  
զի արարիչն ի ձեզ փայլեաց զփառս իւր, ո՛վ լերինք:

17

*Տաղի վերայ Սուրբ Համբարձման տեղւոյն. երգի որպէս  
Այս պատմը գաշլմ տէօնտիւ:*

Դրբեւ արեւ փայի լեառն Համբարձման,  
բազմանանանց գիր առաւել է բան զայն,  
Նոյն սուրբ տեղին շինեալ մասուն աննման.  
համբուրմամբ շատ թէ յազիցիմք չյազեցաք,  
փափազ սրտից՝ կիսամասնեայ իբր առաք:  
Օր բառասուն յետ յարուրեան որ լրացաւ,  
Տէրն զաշակերտսն օրինեաց յերկինս վերացաւ,  
Տիոյ սուրբ ոտիցն ի վէմն այն տրպեցաւ.  
համբուրմամբ շատ թէ յազիցիմք չյազեցաք,  
փափազ սրտից՝ կիսամասնեայ իբր առաք:  
Արդ վեհափառ տեղիս որ իսկ երկինք է,  
զի արարչին սուրբ ներբանաց տեղն ասս է,  
Բամք արռող քրօքեական յորում է,  
համբուրմամբ շատ թէ յազիցիմք չյազեցաք,  
փափազ սրտից՝ կիսամասնեայ իբր առաք:  
Ե շնորհաբաշխ սրբազնասուրբ այս տեղի,  
յորմէ պարզեւ հոգեկան միշտ ծաւալի,  
Միքարորբոնք Հէնիկս (ռամզի), թուոյս եկի,  
համբուրմամբ շատ թէ յազիցիմք չյազեցաք,  
փափազ սրտից՝ կիսամասնեայ իբր առաք:

Զեռոգրի էջ 106—107

18

*Տաղի վերայ Նազարէթու Սուրբ Աւետման տեղեացն.  
երգի որպէս Արեւս առնում երթում:*

Ի պերնութիւնը դու պանծալի՝ գերազանց զբուար,  
յամենայն պիտականէ բաղաձալի՝ շնորհազարդեցար,  
Նազարէթ անուանեալ պանծալի ծաղիկ դու ցուցար.  
ցնծայ արդ զուարիացեալ հանապազ քաղաք հրաշազան,  
պայծառացեալ եղեր լուսագեղ քաղաք սիրական:  
Օրաբանն սուրբ կուսին պանծալի էր ի քոյդ անկեան,  
որոյ մաքուր արգանդն բաղաձալի էջ Աստուածըն բան,  
Տանարք են արդ շնեղ պանծալի տեղին այն աւետման.  
ցնծայ արդ զուարիացեալ հանապազ քաղաք հրաշազան,  
պայծառացեալ եղեր լուսագեղ քաղաք սիրական:  
Անժամանակն Աստուած պանծալի մարդկուրեամբ սընեալ,  
ընդ մանկանցդ կեցեալ, բաղաձալի ի վայր քո շըրջեալ,  
Բարունն այն զեսայեայ պանծալի զիրսըն ընթերցեալ.  
ցնծայ արդ զուարիացեալ հանապազ քաղաք հրաշազան,

պայծառացեալ եղեր լուսագեղ ժաղաք սիրալիան:  
Երկնային հոյլի հրեղէն պահծալի՝ յար ի քեզ իջեալ,  
սոսկմամբ դոյն սուրբ տեղեացդ քաղաքի՝ կան սպասաւորեալ:  
Միրով յոյլստ քն դիմեն պահծալի ազգ լեզուա  
Հենին (մառզիլ) քուոյս տենչալի կամօք Տիրական,  
արժանացեալ շնորհաց ըղձալի տեղեացդ սրբազն:

Զեռագրի էջ 107—108

## 19

*Տաղ ի վերայ Սուրբ Յակոբեանց գերապանձ գահոյն. երգի  
որպէս Պիր փարչաձըք սուլուտ չըքոտի պուլուր տա՛:*

Ի տիեզերս հոչակեալ դու՛ Աքոն ցանկալի, ազնիւ, կրկնէ  
յանուն սրբոցըն Յակոբեանց շինեալ սքանչելի,  
Նման հոյլ ական քազմանանիչ փայլիս ցոլմամբ լի, ազնիւ,  
գովեալ, գովեալ ի բոլորից, գերապանձ սուրբ զան, զան, զան,  
ազնիւ դու հրաշալի զան:  
Օտայք անթիւ եւ տապարանի շին կերտեցեալ, ազնիւ,  
արքունական գանձիւ յանկեալ ՚ ի կատար հասեալ,  
Տանարք քոյին երկնանման յոյժ փառազարդեալ, ազնիւ,  
գովեալ, գովեալ ի բոլորից, գերապանձ սուրբ զանք, զանք, զանք,

ազնիւ դու հրաշալի զան:

Ամբակառոյց շուրջանակի պարսպաւորեալ, ազնիւ,  
ահեղ դրամք քարձրաւանդ երկաքապատեալ,  
Շամեալ քազում պաշտօնէիւ յոյժ խոհեմացեալ, ազնիւ.  
գովեալ, գովեալ ի բոլորից, գերապանձ սուրբ զան, զան, զան,  
ազնիւ դու հրաշալի զան:  
Էապարզեւ սրբազն վեհ քու յոյժ քաղաքի, ազնիւ,  
արիիք յարգոյի եւ քարունիք միարանքդ պարի,  
Սէննահօյ հէքս (լիմզան) քունչ մինչ եկեալ տեսի, ազնիւ.  
այո՛, այո՛, ցանկալի հո՛ գերազանց սուրբ զանք, զանք, զանք.  
ազնիւ դու հրաշալի զան:

Զեռագրի էջ 108

## 20

*Տաղ ի վերայ Սուրբ Գևորգ Յոհանանու. երգի  
որպէս Արքիք եղբարք ելցուք այսօր յայգեստան՛:*

Ի յիդեմայ յորդեալ զետոց գովելի, գովելի,  
դու գերազանց՝ քան զնոսա, ցանկալի, ցանկալի,  
նոր եւ կրկին ծննդեամբն հոգույն, շնորհալի, շնորհալի,

ըսկիզբն ի ֆեզ մկրտութեան, հոգելի, հոգելի:  
 Ուրախ լեր դու, շնորհալի Յորդանան:  
 Օրն յորում եկն ի ֆեզ փրկիչն, մաքրարար, մաքրար,  
 ի մկրտի՛ որ էր մարդկան սրբարար, սրբարար:  
 Տի՛ր դողալով մկրտիչն այն կամքարար, կամքար,  
 ի ջուրսըդ քոյ մկրտեալ զՏէրն հեզարար, հեզարար:  
 Ուրախ լեր դու, շնորհալի Յորդանան:  
 Առ որ ձայնի Հայր ի Վիրաւոր վկայեալ, վկայեալ,  
 աղաւնակերպ Հոգին Աստուած յոր իշեալ, յոր իշեալ:  
 Ծուոմամբ զնախնոյն ձեռագիրն նա ջնշեալ, նա ջնշեալ,  
 այս մեծ շնորհաց բաշխումն ի ֆեզ առ դիպեալ, առ դիպեալ:  
 Ուրախ լեր դու, շնորհալի Յորդանան:  
 Է՞ր զարհուրեալ յետս ի յակունս քո դառնաս, քո դառնաս,  
 քոյ արարչեն փախչի չկարես, զուր ջանաս, զուր ջանաս:  
 Սահմանա քով լերամբ դաշտօֆ յորոց զաս, յորոց զաս,  
 լուսացնծուղ եղեր ահա միշտ պանծաս, միշտ պանծաս:  
 Ուրախ լեր դու, շնորհալի Յորդանան:  
 Երանի ֆեզ՝ որ այդ շնորհաց դու հասիր, դու հասիր,  
 զստեղծօնի քո ներ մարմնութիւն ըն տեսիր, ըն տեսիր.  
 բայց յուխտէ քո ազգ մեր արգել են առեր, են առեր,  
 ընդ որս Հեննէս կարօն (ծառամբ) թուոյս մեր, թուոյս մեր:  
 Ուրախ լեր դու, շնորհալի Յորդանան:

## Զեռագրի էջ 109

21

*Տաղ ի վերայ Սրբոց Յակորեանց հիահրաշ Տաճարին. երգի  
 որպէս՝ Տիւ եւ դիշեր միշտ յարաժամ ոչ դադարիմ ի լալոյ''.  
 առեալ ի գունոյ որ ասէ Կէղէ կէղէ պու ձիհանի աղըպէթ  
 նօլսամ կէրէք' :*

Համայն ազանց դու գովելի, պայծառ տանար գեղեցիկ,  
 հիմնեալ անուն առաքելոց սուրբ Յակորեանց երջանիկ,  
 շեղապանձ ձեւով կերտեալ, շափիւղայ են քոյդ քարինի.  
 պարծանիք մերըս Հայոց ազգի, ո՞վ սուրբ տանար ցանկալի:  
 Ե ի վերայ չորս սեանցդ ձգեալ ձեղունիք ահեղ բարձրագոյն,  
 առ որս արկեալ թեւատարած՝ ամուր կամարք լայնազոյն,  
 որոց վերայ կայ հոյակապ զմբէքըդ քո մեծազոյն,  
 պարծանիք մերըս Հայոց ազգի, ո՞վ սուրբ տանար ցանկալի:  
 Ներ քո աւագ սուրբ Խորանիդ կայ անգին ակն պատուական,  
 Տեան եղրօրըն՝ Յակորայ մարմինն եղեալ իբր հիման,  
 որոյ զահըն ի ֆեզ փայլի ըստ արեւու տիպ ցոլման,  
 պարծանիք մերըս Հայոց ազգի, ո՞վ սուրբ տանար ցանկալի:  
 Նաև որդւոյն գերեթեայ Առաքելոյն Յակորայ,  
 սուրբ զիլուոյն դիրքն է յաշ յորմոյդ՝ սեղան վերայ կազմեալ կայ,  
 այդու երկու լուսաւորօֆ նման երկնից դու ցնծայ,

պարծանի՛ մերըս Հայոց ազգի, ո՞վ սուրբ տաճար ցանկալի: Ե՛ ընդ թեւօֆդ յաջ եւ յահեակ տաճարք շնեղ, աննման,  
Ստեփաննոս՝ ՚ էջմիածին անուամբ կերտեալ հրաշազան,  
վերնայարկիդ՝ Պետրոս Պօղոս տուքելոց կայ սեղան,  
պարծանի՛ մերըս Հայոց ազգի, ո՞վ սուրբ տաճար ցանկալի: Ե՛ կից տաճարք Սուրբ Մինասայ, Սուրբ Սարգսի գերյարգոյ,  
Սուրբ Թոռոս մեծ զինաւորին յատուկ տաճարն յարտաքոյ,  
եւ այլ բազում տաճարք, խորանի ի բեզ շուրջ քեւ պարեալ գոյ,  
պարծանի՛ մերըս Հայոց ազգի, ո՞վ սուրբ տաճար ցանկալի:  
Սուրբ մասն ունիս կենաց փայտէն եւ այլ սրբոց շատ մասունի,  
ընդ աստղալից երկնից փայլին անրի վառ քո կանդեղունի,  
իրեշտակի անտես փառարանիչք ձայնակցեալ յայնս քոյդ ման-  
կունի՛,  
պարծանի՛ մերըս Հայոց ազգի, ո՞վ սուրբ տաճար ցանկալի: Ե՛ եւ տապան Սուրբ Մակարայ՝ Գլխադրին կից փայլի,  
որմունի՛ ահեղ մեծ տաճարիդ՝ զպատկերազարդ հրաշալի,  
նօտարս (մածառք) քուոյս փայելել զուրբ շնորհսդ հոգելի,  
պարծանի՛ մերըս Հայոց ազգի, ո՞վ սուրբ տաճար ցանկալի:

Զեռագրի էջ 110

## 22

### Ի ՎԵՐԱՅ ՆԱՊԱՐԷԾՔ ՔԱՂՄԱՔԻ:

Նազարէք անուն՝  
որ եւ ծաղիկ իսկ՝  
զաւազանն եսսեայ  
սուրբ կոյսն էր ի նոյն  
Առաքիլ ի վերուստ  
ողջոյնն ի Հօրէ  
մինչ երբ ար յաղբիւրն,  
սուրբ կոյսրն փախեալ,  
Զուարեալի սուրբ տեղն  
փառաւոր տաճար  
ջուր սուրբ աղբիւրին  
յունական ազգին  
Անդրէն երեշտակին  
ի տան Յօսէփայ  
սուրբ կոյսն ի յետուստ՝  
սիւնն հալեալ եւ կէսն  
Բամեալ փայելուչ  
յայնանիստ եւ մեծ՝  
Տաճար գեղեցիկ  
Գուանկաց ազգին  
ինն Աստուած մարդկայնոյ  
եւ ըստ մարդկայնոյ

ի քարգմանն առեալ,  
ըստուգարանեալ,  
որ եւ ծաղիկեցեալ,  
ցեղիցըն սերեալ:  
Հրեշտակապետին,  
բերեալ ես կուսին,  
սափորն ի յուսին,  
յերկիւդէ սըրտին:  
Այժմ է վանի շնեղ,  
յոյժ գեղաշըքնեղ,  
է հիւանդաց դեղ,  
վինակեալ յատկեղ:  
Նրմին հետեւեալ,  
կրկին երեւեալ,  
սեանըն պահ մտեալ,  
է վերուստ կախեալ:  
Նոյն տեղն հրաշալի,  
վանի յոյժ ցանկալի,  
եւ շընորհալի,  
յատկացեալ տեղի:  
Եղեւ անդ սընեալ,  
բնութեամբ զարգացեալ,

ընդ մանկունս սորին՝  
ի սոյն սահմանի  
Թափօր լեառն է մերձ  
որ հանդերձ Հերմոնին  
զի Տէրն մեր անդ,  
ցոյց ետ ընդ իւրն  
Քաղաքս աննըման,  
կարի գեղեցիկ  
ի վերայ բլուրի՝  
ամէն բարութեամբ  
Այլեւ շինուածք իւր՝  
խանութք եւ կրպակք՝  
յամրաշէն քարեայ՝  
հիանան առ այն  
Ղօղուն շընորհաց  
զիմս ամենեցուն  
Տեառնակոյն սեղիքն՝  
ըզիբրտ մեր սիրով  
Ապա եւ բնակիչք  
Յոյնիք եւ Ասորիք՝  
տեսլիամբ գեղեցիկք,  
եւ արհեստաւորք՝  
Քաղաքս այս ազնիւ  
բայց եւ ոչ գոյ անդ՝  
փոքրագոյն լերանց  
յորսս մերձ առ մերձ  
Ի զալն մեր աստ՝  
հոգովով եւ մարմնով  
ի (լիմբա) քւոյս՝  
զայս ոտանաւորս

խառնեալ եւ շըրջեալ  
հրաշսըն գործեալ:  
Նորին սահմանին,  
ընդ լուսոյ փայլին,  
զփառս աստուածային  
եղելոց դասին:  
Օդ իւր ժաղցրագոյն,  
դրիւ. փոքրագոյն,  
շինեալ շեղագոյն,  
ին առատագոյն:  
Տունիք եւ բնակարանիք,  
բոլոր ապարանիք,  
ընչից պահարանիք,  
մարդկան տեսարանիք:  
Անուշ հոտ բուրե,  
իսկ լըցուցանիէ,  
զմեզ կեցուցանիէ,  
վանեցուցանիէ:  
Բամեալ որ անդ են,  
կէս մի ֆուանիք են,  
բնութեամբ համեստք են,  
արի եւ ժիրք են:  
Ե քարց պարզսպի,  
գող եւ հարամի,  
եւ ձորամիջի,  
գիւղորայս ունի:  
Էղաք ցընծացեալ,  
յոյժ ուրախացեալ,  
ուխտ մեր կատարեալ,  
իսկ շարադրեալ:

Զեռագրի էջ 111—112 Աղուստ

## 23

Ի վերայ Սրբոց Յակոբեանց գերապանձ Աթոռոյն:

Ամենապայծառ  
Սրբոց Յակոբեանց  
որ ընդ արեւու  
յՍրբայից շինեալ՝  
Բարձրը պարզսպան՝  
շափիղայի պէս՝  
երկար-ապատեալ  
կամարաձգեալ  
Գմբէթայարկ կայ  
աղինասարաս

իսկ գերբաղձալի,  
Արոռ շնորհալի,  
փայլի լուսով լի,  
եղեւ հիմնաւոր:  
Զբանդ պատուական,  
բարինքն աննըման,  
ուռունին յամրական,  
վերուստ բարաւոր:  
Պայծառ յարկ սորին,  
տանարք երկնային,

իրաւի ասեմ  
քազում կանդեղօֆ  
Դիրք լայնատարած  
յաջ յահեալ կողմանց՝  
քառակոյս ձեւով  
տեղիւ բըն բարձրը  
Եղեալ կայ ի հիմն  
Յակորայ Երշանկին՝  
պատկերօֆ նըկար  
որով պարծիմք ի մէջ  
Զդիրք զիլոյն պատուական  
սուրբ Առաքելոյն  
յաջակողմ որմոյն՝  
բուրք սուրբ տեղոյնի  
Ե՛ եւ մերձ սորին՝  
տապան հգնաւորին  
ուխտաւոր անձինք  
խոսուվանահօն  
Ըստեփաննոսի  
որ վարդապետեաց՝  
միարանութեամբ  
երբեմն նատեալ  
Թագազարդ սեղանի՝  
բարձրագոյն խորանին,  
Պետրոս եւ Պօղոս  
ըստ պատուոյ իրեանց  
Ճողովուրդք տեսեալ  
զարոյն Սարգսի  
ընդ սրբոյն Մինասայ  
եւ Ե՛ տեղին այն  
Խոկ երկու սեղանք  
սուրբ Խաչի անուան  
կան հանդէպ միմեանց՝  
անդ երօդ անձինք  
Լուսաձեւ ունի  
սուրբ Էջմիածնի  
երեք սուրբ քարինքն  
փայլին ընդ լուսնոյ՝  
Խորան երաշալի,  
եւ տաճարըն այն՝  
սուրբ Հոգի անուամբ  
համբուրօդք լինին՝  
Ծագ յարեւելեան  
սուրբ Թորոս անուան՝  
շարաթոջն յերկիցս  
ուխտաւորք լինին՝  
Կայ եւ տաճար ո՞՛  
Հրեշտակապետի

աստղալից երկին  
փայլի լուսաւոր:  
Ե՛ մեծ կալուածի,  
յորըս տարածի,  
յայնպարայածի,  
եւ յոյժ փառաւոր:  
Տեան եղոր մարմին,  
ներքոյ սեղանին,  
որմունքըն սորին,  
ազգաց բիւրաւոր:  
Նշանադրեալ,  
Յակորայ ընտրեալ,  
զմբէքայարկեալ  
հոտ անուշաւոր:  
Օրինեալ որմ յոր կայ,  
սրբոյն Մակարայ,  
անդ ասեն մեղայ,  
լինին գղջաւոր:  
Տաճարն աննըման,  
Ե՛ նա կայարան,  
անդ յաղօթս կան,  
լինին դիւրաւոր:  
Առ վերին կողման  
որ յոյժ պատուական,  
Առաքեալք ցնծան  
կան ահեղաւոր:  
Բախալի սըրտիւ  
տաճարն որ ազնիւ  
յարգիւ ի պատիւ  
Մասանցն ահաւոր:  
Ե՛ յոյժ բարձրագոյն,  
եւ սուրբ Համբարձում,  
կամարաց կանգուն,  
լինին հիաւոր:  
Յահեակն տաճար մի,  
անուան ցանկալի,  
են անդ շնորհալի,  
կարի լուսաւոր:  
Որ խիստ գեղեցիկ,  
Ե՛ կարի փոքրիկ,  
կայ անդ ի տանիք,  
սրտիւ դիւրաւոր:  
Հիմնեալ տաճար մի,  
բաջ զինաւորի,  
պատարագ մատչի,  
անդ աղօթաւոր:  
Արուաքոյ կողման,  
կառուցեալ անուան,

ուր քանոն առաջին՝  
 բերանարաց քարինքն  
 Հրաշալի վաճիք մի՝  
 քանոն երկրորդ է անդ,  
 ուր Պետրոս լայովն  
 Պատրիարքութիւն անդ  
 Չրիւ Հոգւոյն լցիալ՝  
 Եպիսկոպոսութիւն  
 փայլին յԱրոռոջս  
 իբր աստեղս երկնից  
 Ղամբարանըման՝  
 ծայրագոյն պետքն  
 հանգոյն երեշտակաց՝  
 զունկնդիրս ինքնանց  
 ձոխ եւ պանծալի՝  
 կարգեալ գլուխ եւ դէտ՝  
 սրբազն Հայրըն  
 որ եւ Պատրիարք  
 Մեծ զինաւորին  
 որ տօնի մեծ Պահոց  
 Աստուածապարգեւ  
 իրաւի այս անուանս՝  
 Յարգոյ եւ ազնիւ  
 ընտիր եւ մաքուր՝  
 սիրող աղօքից՝  
 ընդունակ գոլով  
 Նուիրակունիք ունի  
 հանճարեղ գիտութիւն  
 յոլորսս աշխարհի՝  
 զնան անդ լինին  
 Շնորհազարդ համեստ՝  
 եւ պարկեշտասուն  
 որք ունին սահման՝  
 անխափան լինին  
 Ունի եւ քարգման՝  
 որ տիւ եւ գիշեր՝  
 սրբոյ Արոռոյս  
 ջանասիրութեամբ  
 Չը բնադր գիտութեամբ՝  
 զապիք բռնաւորաց՝  
 յաչս ամենեցուն՝  
 որ անուամբ իւրով  
 Պայծառ օտայիւր՝  
 շատ զործակալօֆ  
 բառերոյս արգեօֆ՝  
 շը բնադր Արոռոս է  
 Զերմենանդ սիրով  
 աւետեմ ազգիս

եւ սուրբ ծառըն այն,  
 յարգեն պատուաւոր:  
 Նոյն կոչի Փըրկիչ,  
 վեմըն կափարիչ,  
 լեալ հոգւոյն գրտիչ,  
 նեղնն շիրմաւոր:  
 Նրիմաց Արիիւ,  
 կարի երջանիկից  
 տի՞ր այնիք պանծալիւ,  
 նառազայրաւոր:  
 Ե ներքըս փայլին,  
 միշտ բաղցրածայնին,  
 սուրբ եղանակին,  
 առնեն զմայլաւոր:  
 Սոցունց զումարին  
 երջանիկ արիին,  
 մեր գերյարգելին,  
 յոյժ հոչակաւոր:  
 Ե՛ նա համանուն,  
 նախկին շաբաթուն,  
 բայ մեր բարբառոյն,  
 Ե՛ արժանաւոր:  
 Կացք իւր բարեկարգ,  
 ունի վարք եւ քարք,  
 սաղմոսանըրազ,  
 շնորհացն երկնաւոր:  
 Արիիւ պանծալիւ,  
 եւ նոյն բարունիւ,  
 վիճակս անուանիւ,  
 նոցա խրատաւոր:  
 Բամբ սարկաւազաց,  
 վարժեցեալ դպրաց,  
 պաշտօնի կարգաց,  
 օրինաբանաւոր:  
 Նուրբ հանճարով այր,  
 Ե՛ յոյժ հոգատար,  
 յինիլ շինարար,  
 իւր արդինաւոր:  
 Երեւելի է,  
 պատասխանօլ է,  
 յոյժ սիրելի է,  
 Ե՛ Աւետաւոր:  
 Ցանկալի խրցօֆ,  
 եւ վերակացօֆ,  
 այլ եւ պարտիզօֆ,  
 յոյժ վայելչաւոր:  
 Իիւսեմ պատմութիւն,  
 մեր ուրախութիւն,

զի սուրբ Աքոռս է՝  
երանի է այնց  
Ռետին քաղցրաշաղ՝  
ի սա գտանի  
եւ մեղաւորաց՝  
սրբոյ Աքոռոյս՝  
Սորին համբուն իսկ  
յունկս ամենեցուն՝  
ըզսիրելիս իւր՝  
եւ զատելիս իւր՝  
Վայելուչ ձրիւք,  
սիրողքըն սորին  
ասս եւ հանդերձալն  
ի մէջ ամենից՝  
Տենչալի տաճարք  
բոլոր շրջապատ՝  
յորս պաշտօնի կան  
հաճապազ լինին  
Բամք ժողովրդոց  
տեսանեն պատարաց  
ընկալնուն զշնորհս  
հոգուն եւ մարմնուն  
Ցանկացօղք սորա  
ի տար աշխարհաց  
գան համբերութեամբ  
ոյր վայելչութեամբ  
Ի իւսօնս անարժան  
յոյժ վառեալ եղէ  
որ եւ գրեցի  
եղեալ մշտապէս  
Փառքս մատուցուք  
որ Սուրբ Աքոռս նու  
նա պահեսցէ զաս  
շին եւ պայծառ  
Քաղցրասիրոյ յարգոյք  
ողորմի ասացէք  
որ գրեցի զաս  
պատմիչ լինիլ իսկ

Հայոց պերճութիւն,  
որք գան ուխտաւոր:  
Որ եւ բարեհամ,  
շնորհ բազմազան,  
հոգուց դեղ բուժման,  
երանք բիւրաւոր:  
Յոլորտը հընչէ,  
ըստ փողոյ զոչէ,  
առ ինքն կոչէ,  
առնէ հեռաւոր:  
Ամէն պարզեւօք,  
լընանին բարեօք,  
երեւին փառօք,  
լինին պատուաւոր:  
Սորին զեղեցիկք,  
սուրբ եկեղեցիք,  
հրեշտակք եւ մարդիք,  
փառարանաւոր:  
Աստ ամենայն օր  
սուրբ զառին հզօր  
նորին Տիրազօր  
լինին երթուաւոր:  
Ցնծութեամբ դիմեն  
շատ վիշտը կըրեն  
եւ աչօք տեսանեն  
լինին բերկրաւոր:  
Եւ կարի յետին  
արդ սիրով սորին  
ըզվեալը նառին  
սրբաւ ըդաւաւոր:  
Արարչին մերոյ  
ազգիս հայկազնոյ  
ընդ իւր հովանոյ  
յոյժ հաստատաւոր:  
Լրսօղք սոյն բանիս  
ինձ անարժանիս  
(մածրառ) սոյն թւիս  
մշտրինչենաւոր: